

ՊԱՏՄԱԿԱՆ

ԳՈՂԳՈԹԱ

ԹՐՔԱՅԻ ՀՈԳԵՒՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԻՐ ՀՕՏԻՆ

ԱՂԵՏԱԼԻ 1915 ՏԱՐԻԻՆ

Կազմեց՝

Թ Է Ա Դ Ի Կ

Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց Վաճիքի Պատրիարքարքանին զրապահեատին մէջ կը յունուի, ոյլ արծէքաւոր ծեռազիրներու կողին, ողբացեալ Թէոդիկի ամսիս եւ յոդաչան ոչխառաւուրինը՝ «Գողգորա բբանայ Խօգևորականուրեան եւ իր հօտին, աղետալի 1915 տարիին» խորագրով։ Ան ամոնդական ցամկն է Մեծ Եզնոնի ընթացքին սպանուած հայ տարիին։ Արուն կ'ընկերանայ կենսագրուրիններու բաժին մը, նկատի առնելուած համազին կամ գաւառին ամփոփ այլ լրիւ նկարագրականով։

Ընդարձակ այս ուսումնափուրինը, բազկացած չորս անշառ հասորները եւ համազումար 610 ձեռագիր էջերէ, անգնահատելի արծէք մը կը ներկայացնէ զանազան տեսամազումար կազմակերպութեան համար շատ առաջատար առաջատար անդամ է 610-րդ էջին վրայ, որտեղ վերջ կը սկսի նոր գլխակարգուապահուաներով, իւս մասցած է 610-րդ էջին վրայ, որտեղ վերջ կը սկսի նոր գլխակարգուապահուաներով։ Հայ ներորդ հասորի վերքաւորուրեան դրաւած նօրի մը, քորորդ հասորը պիտի պարունակեր։

1. Գօնիսյի կուսակալուրինը.
2. Ատանայի կուսակալուրինը.
3. Մուսուլ-Պաղտատի կուսակալուրինը.
4. Հալէպի կուսակալուրինը.
5. Պէյրուրի կուսակալուրինը.
6. Երմիկանիմ.
7. Սուրիայի կուսակալուրինը.


և

8. Տէ՛ր - ԶՕՐ

Հետեւոքար, ինչպէս կը տեսնուի. Չորրորդ հասորէն գրուած է միայն Գօնիսյի կուսակալուրեան գումարը։ Անառակիոյս որ մեծ հետաքրքրուրին պիտի ունենար եւ արծէք սոկալուրեան գումարը։ Անառակիոյս որ մեծ հետաքրքրուրին պիտի ուներկայացնէր մատցեալ մասը՝ մանաւանդ Ատանայի. Հալէպի եւ Երուսաղեմի իր բապիտի ներկայացնէր մատցեալ մասը՝ մանաւանդ Ատանայի։ Հալէպի եւ Երուսաղեմի իր բապիտի ներկայացնէր։

Ատանայի. այս պակասը նկատի ունենալով հանգերձ, Թէոդիկի ուսումնափուրինը է եւ կը մնայ միակ եւ ամենէն աւելի ամբողջական նկատուազ վաւերագիրք մը։

Մասնաւորաքար այս նկատումով էր որ յարմար դատուեցաւ զայն մաս առ մաս առ տրիքատարանի «Խի՛ռնա» մէջ, միաժամանակ պատրաստելով առանձին հասորով ալ անօր տրիքատարանի «Խի՛ռնա» մէջ։



Ն Ե Ր Ա Ծ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Այն օրէն երբ իր-քիաստ (ամենէն ուժեղ եւ դժխեմ Միուրիւնը նոր-
Տանիկներուն) իր քարերուն մէջ առա ֆարթիի սերնդեան ճակատագիրը
վարելու գործը, տեսողութիւնը բշակնած էր արդէն ազգայնամոլ եռանդէ
մը, դատողութիւնն ալ Խար-արուած՝ հպատակ ազգերու ամէն առանձնա-
շրնորհում եւ նուրբականութիւն ընդունելու մարմաջով, վասնի ծուարած
էր Համիլամութեան բանդագուշանէին մէջ եւ զինուած՝ «Թուրքիան մի՛
միայն Թուրքին» նշանաբանվ:

Հիւրիէրի հոչակումէն ասդին, իր-քիաստ տեսաւ քէ ի՞նչպէս ձեր-
քաստ Հայր կը ձգուէր ընդլայնել իր մուաւոր հորիզոնը, զարկ կու տար ա-
ռեւտուրի քարգաւանման, ակումք ու քեմ կը շատցնէր, մամուլը կ'արտադ-
րէր անդուլ, Մէկաւարանին կու տար ընդդիմադիր տրիբուններ, Միացեա-
լին. Ազգանուէրին եւ Հ. Բ. Ընդհ. Միուրեան եռուցեար կ'սկսէր. տեսաւ
մանաւանդ որ Թորգումեան Ազգը ո՞րքան փառաշուր կրցեր էր տօնել իր Գի-
րին զիւտին եւ տպագրութեանը կրկնակ յորելեանները: Եւ մախանէք
կուպրի պէս կը քանձրանար ու կը խմորուէր Անրուդին: Ուստի անիկա որո-
շեց քեւատել իր շուրջի ոչ-իսլամ տարրերէն ՀԱՅԸ մանաւանդ, զոր օժ-
որւած կը տեսմէր յառաջդիմութեան ու քաղաքակրթութեան բոլոր ձիր-
քերով:

Հզօր Խաւարին եւ անտրամարան խոլ Քամիին պայքարն էր այդ՝ մըդ-
ւած լապսերի փեղկէ դեռ եւս գուրկ կոյսին դէմ. իրբե՛ քէ անոր շիջումին
յաջորդէր ի՛ր ազգին լուսաւորութիւնը, իրբե՛ քէ արծիւի աչքեր կարելի ըլ-
լար մէկէն ի մէկ յեռուլ Խաւարատենչ չղջիկին ակնակապիններուն...: Որո-
շումը որոշում է սակայն: Նախափորձը կը տրուէր 1909-ի Կիլիկեան եղեռ-
նով՝ զոր հին բռնաւորի մը, տակաւին գահազուրկ չեղող Համիտի վերագրել
գուրք փորձեց համանուն զոլիքը:

Մինչ այս մինչ այն, կը ծագէր Համաշխարհիկ Պատերազմը: Թուրքիա
«Հօկնօլըրն»ներու Տան ոսկեզօծ խոստումներէն շլմորած՝ խախտեց չէզոքի
իր փրկարար դերը, յախներկան նետուելով կրակներուն մէջ: Իր-քիաստական
ջոջեր որ տէրութեան ամէն ինչը ձեռութիւն ունէին, փոխանակ իրենց ամ-
բողջ ուշը կեդրոնացնելու ռազմանակատներու վրայ, զիշերնե՛ր լուսցուցին
անդանելու համար կեղակարծ յաղքանակէն աւելի՝ Հայուն բնաշնօւմի ա-
զանով զործը մանաւանդ: Ալտանի առիք մը հեղ մըն ալ ներկայանալի՛ք չու-
նէր. ո՞չ ապաքէն ամէն կերպով զերծ կ'զգային ինքողինքնին օտար բռն-
քարկու միջամտութենէ:

Կը մնար քեմադրութիւնը ա՛յն Տռամիին (Տիեզերական Պատմութեան
մէջ աննախընթաց), որ անարգել եւ անվտանգ՝ պիտի հնձէր Տանկահայա-
տանի բնակչութիւնն ամրող: Հեղինակներուն դաւադիր միտքը տարրեր էր
այս անգամ. հայարնակ ո՞չ մէկ քաղաք, ո՞չ մէկ աւան, ո՞չ մէկ զիւղ պիտի
խնայուէր, որպէսզի ջնջուած ըլլային ի սպառ ՀԱՅ ու ՀԱՅԱՍՏԱՆ անուն-
ները, նա՛մանաւանդ՝ «գահարաման» Թուրքը կարենար պարծիլ քէ ինք՝ 20րդ
դարու սեմին վրայ՝ տակաւին երակներուն մէջ կը կրէր Լէնկրիմութերուն
եւ Ճէնկիզ-Խաններու հարազատ արիւնը:

Խրիմեան Հայրիկի նմանցուցածին պէս, Հայր դարերէ ի վեր «անոր

հաւատարիմ ու լծատար եզր էր որ եղջիւր չէր ածեր այն կարծրակուռ խարազանին դէմ՝ որպէս իր կաշին կը հարուածուէր»։ Կը մնար հիմա այդ եզր գուարակ դարձնել եւ գենու։

Թթրքահայութիւնը մարմնացնող դասակարգային բոլոր շերտաւորումներուն մէջէն Հողեւորականներ, Կուսակցականներ, Կրթական գործիչներ եւ Բնչեղներ յանձնարձ առարկայ դարձան բուրք բանակալուրեան վագերային ուշադրութեան: Նախ եւ առաջ հարկ անհրաժեշտ էր մէջտեղէն վերցնել զանոնիք, հոծ ժողովրդեան այդ ռահվիքանները, հաւատքի, խելքի, խօսքի եւ ոյժի այդ բունդ մարզպետները: Մնացորդին աննիտումը կը դիւրանար ինքնին: Դիսելի է որ բուրանեան միտքը կրնայ պլացք առնուլ մինչեւ հանճար, երբ նօրնէ դաւ եւ ոնքը:

Այսպէս ալ եղաւ 1915ի գարնան, երբ դիւտիւնագիտական յարաքերութիւններ վազուց խզուած եւ հաղորդակցութիւններ դադրած, Հայ Ազգն իր տարարախու Հռվուապետին հետ կը դառնար խաղալիք փչող չորս հովերուն։ Կեդրաննեն մինչեւ գաւառ, ամենուրեք, մի՛միայն առաջնորդներու, տեղապահներու, քահանաներու եւ յայտնի ազգայնոց համար կազմուեցան Պատերազմական Ատեաններ՝ ուր բազմեցան սուտակասպաս ատենակալիք, ուխտեալ «դի՛ր զմեղս ՚ի վերայ մեղաց»ը հոլովելու։ Հազարքն մէ՛կ չելաւ անօնցմէ՛ Պիդատոսի մը ստուե՛րը զանէ կոչուելու արժանի։ Ամէնքնին միաձայն՝ զլխիվայր դարձուցին Օրէնքին գիրքը, մտացածին զրպարտութեանց տարափի մը տակ խեղդելու համար Հայ կղերը, Հայ ուսուցիչը, Հայ մտաւորականը, Հայ Հարուստը, որոնք (յաշս Թուրքին), «ամալը միլիլիք» հետապնդող անհատներ էին անքացան, ուստի եւ մահապատճեններու՝ արժանի։

Պատմութիւնը կը կրկնուէր վերստին. «Ճիվանը հարպը Եօրփին» այդ անդամները մէյմէկ Դենշապուհներ, Մռվաններ ու Զնիկաններ եին դարձած՝ լեզէն կազմող մեր նոր Նետոնդեանց հանդէպ, տարապարտուց հրամցնելով անոնց շիօրակ և երաշխէպ: Սարսափի օրեր եին, Հաւատաքննութեան չվերջացող շաբարներ ու ամիսներ՝ էին ասիողները, երբ շրուշակ, շղրայ, զընդան, սուր, քոյն ու կախաղան կ'ըլլային բաժին ի մասնաւորի Հայութեան այդ չորս հատուածներուն, որոնք, ի հենուկս ամէն խժդութեանց, կը յամառէին խոստովանելու չգիտցած գաղտնիքներնին...:

*

Աղէտի նախօրեակին, գաւառի Հայութիւնն իր ոխերիմ հարեւան ազգին հետ զիտցաւ սիրով վարուիլ եւ տեղի չտալ որեւէ դժգոհութեան: Իր երիտասարդ գաւակինքը (մեծ մասամբ նեցուկ ընտանեաց) բանակին դուրբան տրուած էին արդէն. այնուհետեւ աչք գցեց վաճառքի ու դրամի բռնազրաւմանց, նաև պատահական կեղեկումներու, վերջապէս հնարաւոր ամէն զգուշաւորութիւն ի գործ դրաւ, եւ, Համբերութեան վահանովը գրաւած, «չաքը մարել»ու, այսինքն խլամ տարքն իր կոզմ շահելու միակ քաղաքականութիւնը հետապնդեց: Երէ օրէնք եւ արդարութիւն չդադրէկին յանկարծ գոյութեան իրաւունք ունենալէ Հայուն համար, նշանակելի պիտի մնային զանեքը գաւառի Հայ Կղերին՝ որ ստուգի կարեւոր դեր մը կատարեց՝ խոհեմութեան նամքէն երթեք չշեղեցնելու համար իր ժողովուրդը: Ամէն տեղ ա'ն էր որ նոյն յորդորը կարդաց եւ շարունակեց մշակել (մանաւանդ պաշտօնական շրջանակինքը հետ) զոնէ երեւուրապէս բարուք յարա-

թերութիւններ՝ զարս խոհականութեան լաւագոյն միջոց կ'ենք-ադրէր, ափ-սո՞ն, ա՛յնքան միամտօրէն։ Հարիւրէն մին յիշենք միայն եւ բաւականա-նանք։ Այն օրերուն երբ զինահաւաքութիւնը կ'սկսէր՝ որ Աղէտին պայրման ազդանշանն էր արդէն, Պաֆրացիք կը դժկամակէին զլուխ ծոելու կառավա-րական այդ դաժան տնօրինութեան, երբ ձանիկի առաջնորդ Համազասպ վրդ-պէսք եղած լուրը կը դրէկէր խեղներուն, այսինքն համակերպի օրէնքին։ Եւ զիտենք թէ ի՞նչպէս ճաղատոր եղան Պաֆրացիք՝ իրենց ինքնապաշտպանու-թեան գործիքներուն յանձնումի վազորդայնին։ Գիտենք նաև թէ «Ճերմակ կոտորած»ի ի՞նչ սոսկումներէ անցան հերոս Զեյրունցիք, Սոյ Կարողիկո-սին համանման հրահանգին անսալով, իրքե՛ւ թէ ի փրկութիւն կիլիկիոյ հա-նուր Հայութեան։

Աւելի՛ն կար։ Որպէսզի մերոնց երեսին անցուցած ըլլար ապստամբի դիմակ մըն ալ, Թալէադի կառավարութիւնը՝ Պօլսէն վտարած մտաւորական-ներու զգրոցները կոտրեց եւ իին ու մին պատկերներ ու գրութիւններ ժողվի-լով՝ հատոր մը պատրաստեց, զայն սուուրացնելով արտասահմանի ազատ հայարերքերէ մկրատումներով եւ խմբանկարներով, զենքներու եւ ոռւմ-բերու ա՛յնպիսի առասպեկտական հաւաքածուներով՝ զարս իրը թէ գրաւած ըլ-լար զաւադի Հայութեան տուններէն եւ բազուցներէն։ Ամբողջ «Տէղիանէ» մը կը կագմուէր սոսնցմով, զըշլաններ՝ թերան-թերնի լեցնող . . . Այդ ամ-բաստանազիր-հատորին անունն էր «Էրմէնի գօմիթէլէրին ամառ զէ Հայութը իիթիւութէսի», քարգմանուած հայ եւ քրանսներէն լեզուներու ալ, որպէսզի սոսնցմով ապացուցած ըլլար Հայութեան յեղափոխական գործութեուրիւ-ներ՝ բաղաքակիրք աշխարհի, եւ արդարացուցած՝ սպանդի եւ տարագրու-թեան իր ոնիքները։

Տռամբ կը շարունակուէր Անատօլուի մէկ ծայրէն միւսը։ Գաւառի Թուրքն, այլեւս ագատ՝ օրէնքի կապանքներէն, իր բնազդները կը սրէր եւ կ'եղբայրանար իր սիրական ժիւտին հետ. եւ երկուքնին մէկ՝ կը դառնային սապետներ գերփանէքի ու տոփանէքի։ Եարազանի գործութեուրիւնը քա-ռաս ծերունին։ Հայ Չարչարանէի պատմութեան այդ կարմիր էջերուն մէջ յաւերժօրէն անանց եւ անմռուանց պիտի մնան մահատագնապ օրերը մանա-սանդ՝ զոր ՀԱՅ ԿՂԵՐԸ, գերապայծառէն մինչեւ սարկաւագ, ասլրեցաւ տա-ծանազին, նահատակուիլէն ժիշ առաջ նախատակոծ վիճակն ալ տեսնելով իր սուրը կրօնին։ Ռատիկաններու կողմէ անխնայ արջառաջիլի հարուած, բռ-ռունց, կից, բռէ ու մուր՝ հասարակ-տեղիք պատիժներն էին անոնց՝ ո-րոնք տարագրութեան նամբուն վրայ փակեղ ու սեմ չհանելու մեղքն էին զործած եւ իրենց անձին վրայ հրաւիրած ժրիստոսամարտ այսպանքները, Նի-կոմիդիայէն մինչեւ Խոնին, հոնկէ մինչեւ հունը երկարէ զիծին՝ Պօղան-քի, ու մինչեւ Բաքիւ եւ Տէր-Զօր։ Այլուր, երբ նաչի նանապարհ չկար եւ Աստուծոյ տան պաշտօնէին կը վիճակուէր մտնել այն բաւարանէն ներս որ Տանկին կառուցած սեւ բանուն է, անազարյան ցականքներ կը հասնէին իրենց գերագոյն սաստկութեան։ Շերքան տաղել, եղունգ փետել, լինուեր խորտա-կել, մօրէ մերկ՝ զլխիվայր կախել, մատներու պնեղին փայտէ թիւն մխել, լանջոսկը գելուլ, աչք փորել, ոսք պայտել եւ այլովքն հանդերձ։ Դժոխային այդ որչերուն մէջ էր որ Հայ կղերը բրորէն առարկայ դարձաւ պաշտօնի

վրայ գտնուող անոսայ եւ լեպեշտի հերանոսմերու կողմէ գործուած պժգալի քարուականութեանց : Այսպէս, օծեալ շուրբեր որ Յիսուսի անունը կ'արտարերէին ցախ նոպաներու պահուն՝ կղկղանքով ծեփուեցան, իրենց ցամքած ժիմքը քրջելու համար փարչով մէզ մասուցուեցաւ, զլուխներ ընդ քարշ ածւեցան եւ ալեփառ մօրութեներ գետիններն աւլեցին . աղօքի մրմունչներու եւ կողկողազին գոչերու խառնուեցան Արեւելցիի խենէշ լրուատներ, մինչ լուտանիք եւ յիշոց կ'ուղղուէին անդուզ Քրիստոնեութեան հասցէին, եւ Աւետարան, իաչ ու նուիրական անօրներ անոնց աչքին առջեւ կը դառնային նշաւակ զարշունակ ցոյցերու : Կարդացէ՛ք, օրինակի համար, հարիւրաւորներու մէտքն, իննէ՛-Սուի կտրին երեց՝ Տ. Ադամ Անջիկեանի զլուռն եկած փորձանեներուն եղերասարսու դրուագները, պակուցմամբ խելամտելու համար թէ ի՞նչ այլակերպ տանջանքներ կրնայ յդանալ եւ գործադրել եղեր քուրանեան անդնէ՛ երեւակայութիւնը Հայ քահանայի մը վրայ որ բարեկիրթ, գեղանձն, այլ մանաւանդ Երիտասարդ ըլլալու մեղքն ուներ : Ամէն անգամ որ վերյուշեմ այդ բազմաչարչար երեցին բանտային կենաց անցերը, «Վարք Սրբոց»ի զիրքէն Ռումանոսի էջը կը բացուի աչքիս առջեւ . «կալ մնալ ի կապանս բանտի շարաչար լկանօֆ զամիս բազումս, պնդեալ ի կոնեզս յերկոցունց ոտից ի հինգ տեղեաց» : Տ. Ադամ եւ իրեն բախտակից Պոլուի Տ. Եղիան, Պինկէօլի Տ. Յակոբը, Տիգրանակերտի Զլդատեան Հայր-սուրբը, Խարբերդի Տ. Վարդանը, Խուփսի Տ. Փառմակը, Աշվանի Տ. Յարութիւնը, Մալարիոյ Տ. Մուշեղը, Գաղատիոյ Տ. Ասողիկը, Էֆէրէի Տ. Մատրէսը, եկն. Ելմ. ստոր պէս սուրբերը զլեցին անցան սակայն իրենց մահազին տաղտապումներով :

Երբեւ թէ բաւ եւ շատ չնկատուէին ողջերուն բաշածները, եղան ուրեմուրենու նորոգ հանգուցեալ եկեղեցականներ՝ իսկ՝ որոնց զերեզմաններուն — լսեցէ՛ք — բորենիներ այցելեցին, եւ դուրս հանելով զանոնիք իրենց դամբանի դանդինէն՝ առարկայ դարձուցին բասէնելի ցոյցերուն: Յիշենիք, այս դասակարգէն, Ակնայ ճահապես Տ. Յովի. Դերականանը, Մշոյ Խարախանեան Սրբազնը, որոնց անդրշիրմի բուն իսկ շատ տեսան Քրիստոնեութեան ուխտեալ քշնամիները :

* *

Մենք շա՞տ հեռու ենք իմաս այն դարերէն՝ ուր Քրիստոնեայ կոչուիլը համարձէկ էր արիւն քափելու եւ Քրիստոնեաներ յաղը անակ տանողի ուրախութեամբ կը համակուէին մարտիրոսի մը համար: Կը տրտմինք խորապէս, տեսնելով որ Զուլումը գօրեր է այրիացնել Հայաստանեայց Եկեղեցին: Ո՛չ եւս են անոնիք որ ա՛յնքան մանկիկ քարխեցին աւագան եւ ա՛յնքան նարօս օրինեցին: Ո՛չ եւս են անոնիք որ հաւատին հուրը վառ պահեցին իրենց ծուխերուն սրտին մէջ: Ո՛չ եւս են անոնիք որ Աստուծոյ Տաճարին սպասաւորելուն շափ նուիրական նկատեցին ծառայել Լուսաւորութեան Տաճարին, նոր սերունդը դաստիարակելով անընդհատ: Ո՛չ եւս են ալէլուներն ամէն անոնց որոնիք Անդաստան օրինէ՛քի ատեն՝ իրենց ազգին Հայրապետութիւնը, քազաւորութիւնը, պաղաքերութիւնն ու քնակեալ ժողովուրդը կը տարփողէին նըշանաւ ա՛յն հաշին՝ որուն իրացունեն շալկեցին յետոյ:

Յայտնի Սրբազններու, Գերապայծառներու, Վարդապետներու, Վերապատուելիներու եւ Միանձնուիներու շարքին կ'ողբանիք ի սրտէ Նալբանդ-

համ Տ. Կրօնիտէսը, Տ. Արսէն Երկարը, Տ. Յարուբիւն Տէր-Մելքոննանը, Տ. Բագարատ Խարբուրդիւնանը, Տ. Արիստակէս Թիմուրեանը, Տ. Աշոտ Տէր-Մանուկէնանը, Տ. Ղեւոնդ Կէմինեանը, Տ. Քերովք Տէր-Սերովքեանը, Տ. Թէռփիլէ Օտապաշեանը, Տ. Յակոբ Զօվեանը, Տ. Յեսու Վարդապէտեանը, Տ. Մէրտիչ Գալիօննանը, Տ. Մամբրէ Թէփիկեանը, Տ. Ներսէս Վահաննանը, Տ. Կորին Երամեանը, Տ. Աշոտ Աւետեանը, եւ դեռ ա'յնքան եղերաբախտ երեցներ, մտովի լուսեղէն պասկներ աղեղելով անոնց զուլխներուն՝ որոնք չկրեցին երբեք փրկարար սարցը, ոչ ալ ժամին տեղ ձամին ճանչցան՝ ողջ մնալու համար, այլ իրենց հօտին հետ պատարագուեցան Ցեղին մարտիրոսութեան բագինին վրայ, անաղարտ պահելով Հայ-Քրիստոնեայ անուննին։ Պիտի չդադրինք բնաւ սպալէ՝ այդ բոլորին կորուստները, ոչ ալ զիրենք երանելէ, վասնի անոնք պատուաւոր մահուան մէջ տեսան եւ զգացին դէպ անմահութիւն հանող երկրաժշտին քաղցրութիւնը։ Պիտի չդադրինք դարձեալ հիանալէ անոնց հոգիներուն արիութեանը վրայ՝ որով անգոսնեցին ինչ որ կեղծ էր, ինչ որ պիզծ էր, եւ նակատներնին արիւնու, անդամներնին չարակոշկոն, քալեցին մինչեւ Գողգորու։ Տամնըինզ դար առաջ, Տղմուտի ափերուն քով բանակող Հայորդիներուն նման, մեր նահատակ եկեղեցականներն ալ իրենց չարաշար մահուամբը կրկնած եղան. «Հաւասարեսի մահ մեր ընդ մահ արդարոցն, եւ հեղումն արեան մերոյ ընդ արիւն սուրբ մարտիրոսացն, եւ հանեսցի Աստաւած ի կամաւոր պատարացն, մի՛ տացէ զեկեղեցի իւր ի ձեռն հեթանոսաց»։

*

Երբեք յարանուանութեանց պատկանող այդ վշտաշարչար Հայ Հոգեւորականներուն յիշատակին նուիրուած մատեան մըն է ներկայս, Պօլսէն սկրսեալ նահանգ առ նահանգ դասաւորուած, Հայ բնակչութեան, բնաշխարհիկ տեղեաց, սրբավայրերու եւ վանուց մի առ մի ցուցակագրութեամբ, անհետացող յայտնի ազգայնոց եւ քարդարաբներու յիշատակութեամբ, Հայ կարաւաններու նապաղմանց մանրամասնութիւններով։ Մեր հետազոտութեանց աղբիւր ունեցանք վերապրող տարագրեալներ, քերբեր, եղեռնապատում օտար հեղինակներ եւ գաւառի նորակազմ առաջնորդարաններ։ Դասնութեան բաժակը ցմրուր ըլպող եւ հուսկ ուրեմն նահատակուող եկեղեցականներու հետ՝ զանց չենք բրած նաեւ զանոնք որ իրենց Գողգորան մագլելէ վերջ վերապրող մնացին։

Աստանական անվերջ դեգերումներով եւ բդրակցութիւններով ամեն նօր ու նիւր քաղելէ, ամփոփելէ եւ մաքուրի դնելէ ետք էր որ, 1921 տարուայ Յունուարին, Ս. Պատրիհարք Հայրը մեզ յանձնեց սսուար բդրածրար մը որ ծառայեց յիշեալ Հայ Հոգեւորականաց կենսագրական բաժինը նոխացնելու։ Արդարեւ, դէպ մըն էր այդ ԿենՍԱԳՐԱԳԻԲ խորագիրը կրող տպեալ անջատ քերբեկներու որ թուրքիոյ Հայ քահանայից ևւ կուսակրօն ևկեղեցականաց ինքնակենսագրութիւնները կը պարունակէր, 1914-ի սկիզբները զանազան քեմերու Առաջնորդարաններէ Պատրիհարքարան ուղարկուած, թէւ ո՛չ ամբողջական, վասնի շատ մը քեմեր կը պակսէին այդ բդրածրաբն։ Հարկ եղաւ մեզ՝ խնամով պրատել մէն մի բուղը, Ազէտէն առաջ վախճանողներն ի բաց բողուլ եւ նահատակներու տարիք, մականուն, կենցաղ եւ ձեռնադրութեանց բուական նշդորոշել։ Խորին յուզումով մըն էր որ քերբե-

ցինք զանոնիք, որոնց իւրաքանչիւրին տակ բնագիր ստորագրութիւն ալ կար, եւ որոնցմէ ումանց լուսանցքին՝ Առաջնորդ հայրեր իրենց տպաւորութիւնները նօրագրած էին, բարացուցական յատկանշերը մը վերքերելով. այսպէս, զոր օրինակ, «Հրեշտակի պէս մարդ մըն է», «Խոստմնալից նորընծայ մ'է», «Կարող եւ զարգացեալ քահանայ մը», «Խեղմուկ երէց մը», «Գիւղին վարժապետին գրել տուած է իր կենսագրականը» եւլն.։ Իր անունը դոդող մատներով ծամածուռ գրած՝ գերեզմանին մօտեցող քահանայէն սկսեալ մինչեւ դեռատի արեղան, անձնիւր ո՛վ իր կեանքը պատկերացուցեր էր հոդ, աշխարհականութեան խոնարի դիրքի ելեւշներն մինչեւ Կոչում, որը ջուղիակ, մշակ, հիւսն կամ դարրին, որը դպիր, ժամկոչ, զիւղի վարժապետ կամ որրացեալ պանդուխու ուսանող ի Պօլիս, բոլորովին անգետ՝ որ այդ բուդրը լեցնելէն տարի մը վերջ իրեն կը սպասէր դեպի նոր Գողգորա առաջնորդող ահաւոր խաչակրութիւն մը՝ զոր երթեք ապրած ըլլայ մարդ աշխարհի վրայ: Իրենց դամբանականներն էին այդ գրուածքները, զորս վերծանած պահուս՝ կը համակուէի երթեմն անվերապահ կարեկցութեամբ, երթեմն ալ հիւսանուն ակնածանօֆ, երբ հանդիպէի մանաւանդ սա տեսակ տողիրու. «95ի Դէպքին բանու պառկած եմ», «Ցարդ չեմ դադրեցուած եկեղեցական պաշտօնէ, ոչ ալ ամբաստանուած. Աստուծով մինչեւ մասս պիտի բնիքանամ այդ ուղղութեամբ»: Եւ ընթացան իրենց նահատակութեամբը յօրինելով նոր Վարք Մրբոց մը: «Տուր մեզ, Տէ՛ր, այսուհետեւ սրբել որպէս զոսկի ի հուր, երէ ի նեղութիւնս եւ երէ ի կրութիւնս ամենափորձ անցից կենցաղոյս»:

Մարդախոշոշ նիւաղներու ոտիցը ներքեւ քալըալելով, իրենց հաւատիք երթեք չուրացող եւ վիզերնին յօժարակամ տապարի տակ կամ չուանի մէջ դնող, եւ կամ կուրծքերնին՝ արձակուող գնդակներու պահուն անվեհեր բաց՝ այդ անձնիիր Հավիւները, բարե՛, գերեզմանն իսկ չունեցան իրենց ուկորներուն համար: Թուդրէ այս յուշարձանը գէր անշէջ պահէր անոնց սրբազնասուրը յիշատակը՝ վերապրող Հայոց սիրտերուն մէջ:

ՅԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՑ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԵՂԻՑԻ:

Թէ՛՛՛

Սկիւտար, 29 Ապրիլ 1921

Աւագ Ռւրբար

1.—ԿՈՍՏԱՆԴՆՈՒԹՈՎԻՄ

ՍԵՒԱՄՊԵՐ

Պարաններու կռիւէն ետք, Եւրոպա հաստատուած Պօղոս Նուապար մէկ կողմէն, կովկասահայ ու Թրքահայ իշխանութիւնը միւս կողմէն, նաև ադրային զանազան կուսակցութիւններ փութացին ձեռք առնել Հայկական Նահանգներու բարենորոգմանց յաւիտինական հարցը՝ որ Խրիմեան, Վարժուարենան և Իդմիրյան Պատրիարքաց օրերէն ի վեր զո՞ւր ծեծուած էր, պատիւի, ինչքի ու կեանքի ապահովութեան ամենասարրական պահանջներով, և զաւարի Հայութիւնը շարունակած էր բոլորէ անդուչի տարիններ՝ նո՞ւ հարցին լուծման ակնդէտ։ մինչ Սուլթան Համբաւ կ'աջողէր միշտ ամրութեան դատապարտել ամենէն նպաստաւոր առիթներն իսկ, և մինչ՝ անոր յաջորդ «Իթմիհատ-Թէրագոր»ի սոսկալի զիւնանալիսութիւնը կ'սկսէր զործել, իր Հայութինց քաղաքականութեան նախափորձը տալով 1900ի դարնան՝ Կիլիկիոն Եղենանով։

Եւրոպա այս անգամ կը թուէր լրջօրէն վերաբերուիլ Հայկական Հարցով, երբ անոր զործադրութիւնը կը պարտադրէր պատերազմէն պարտեալ թուրք կառավարութեան՝ Եւրոպացի չէզոք պաշտօնատարներու Հակալշիտին տակ։ Կ'ընարուեն Հօֆ և Վէսթէնէնկ պէյերը, որոնցմէ վերջինը Հազիւ թէ Տիգրանակերտ մեկնած՝ կ'ստիպուի ետ զառնալ, պայթող պատերազմին հետեւանոք։

Իթմիհատի Կեդրոնը փրփրած է արդէն՝ զաւառական վիճակաց օտար Հակալշիտի Ենթարկումին ի տես, և պարագլուխներէն երկու Տօքթորներ՝ Նազրմ և Պէհակատին կ'սկսին որոնալ ծրագիրը Հայկական Հարցին լուծման՝ Հայոց բնագիտումով, մանաւանդ որ ծաղող ահեղ պատերազմը կարող էր մատնել մեծ յեղաշրջամմանը աշխարհի անցուդարձերուն մէջ, և պատեհապաշտութեան բայն զետին մը կը պատրաստէր յանկարծ՝ նոր ծրագրին անարգիլ զործադրութեանը Համար։ Ո՞չ ապաքէն Քրիստոնեայ Հայուն բարեկամ գեսապաններ մեկնած էին մայրաքաղաքէն, Թուրքին զինակից Գերմանին ալ զանազան սմասնուկ նկատումներով զարկ կու տար այդ զաղափարին։ իսկ պատերազմին զեն եւս չմասնակցող Ամերիկացի Պօլոոյ գեսապան Ար. Մարկրիթոս մինակը չէր կարող թումը մնայ հուժկու հոսանքին ընդդէմ, թէեւ իր և իր տիկնոջ ներկայութիւնը նախախնամութիւն մը եղաւ Պօլսահայ ժողովուրգին համար, մինչեւ իրենց մեկնումը։ Նոյնույս Պապական Նուերան Մօնո։ Տօլչի Հնարաւոր բոլոր ջանքերը թափից՝ վիճեցնելու ձգուումը 1918ի գարնան կրկին սաղմենուալ Խրիմիատի ծրագիրը, Պօլսահայոց ամրող-զական տեղահանուրեան մասին, տարբեր խնդիր թէ այդ զանիքը ոչ մէկ կշիռ կը ներկայացնէին Թուրք դիւնազիտուրեան առջեւ։

1914ի աշնանամերջին՝ Սթանդոլի Հորիզոնը կ'սկսէր մթազնիլ տառեւէ քան երբեք։ Հոկտ. 1ին կայսերական իրատէ մը Քարիթիւլասիօնները կը ընծէր, և Թաթմիհի մզկիթը Ճիշտամի ընթերցումը տեղի կ'աւնենար յոդ-նախուռն ամրուի մը ներկայութեան, որ նոյն Հրապարակը Հակայ «միթինէ» մը կատարեէ վերջ զրօնիքով թափօր կը կազմէր անդր և այսր, կամուրջ-եան պողոտաներուն վրայ, անլուր Հայհուչներով, որոնց միակ յանկերզն էր

«Գա՞՛հը օլուունլար», հուսկ ուրեմն Հայու մը հաստատութեան՝ թօդաթլեանի էնքնիներս յարձակում գործելով եւ ամէն ինչ ջարդ ու փշուր ընելով, մինչ սիւնոյն օրը Սան Մթնֆանո՝ թնդանօթը վար կ'առնէր Կալաթարիայի մօս-քօֆեան յիշատակարանը, որուն տակ աճիւնները պահուած էին 1877ի պա-տերազմին ինկող Ռուս ռազմիկներուն։ Եւ դեռ ի՞նչ վանտալականութիւն-ներ։

Առաջին ահազանգն էր այս որ կը հնչէր՝ օտար պաշտպանութենէ այլ եւս զրկուած Հայոց ականջին։ Պատերազմին յարուցած տաղնապները կար-ծես մոռցած, իթթիհատականք իրենց բոլոր ոյժերը կը ժողվէին՝ զիշեր ցո-րւեկ դարբնելով նոր հնարքներ, Հայութեան անձիւումին ի սպաս։

Ու կ'սկսի զաղափարասփիւս խօյ գործունէութիւն մը՝ մեծ մասամբ Մէլանիկցիներէ եւ ծայրայն աղղայնամոլներէ կազմուած խումբէ մը, վա-զո՞ւց մտած Union et Progresի զարչածուփ զրօշին տակ։ Շաքիր զաւառ մեկ-նած է արդէն՝ միտքերը հասունցնելու, մինչ ասդին կը սաղմնուէր «Թէ չքի-լսթը Մախուսէչ»՝ որ ո՛չ այլ ինչ էր բայց եթէ պատրաստութիւն հրոսա-խումբերու՝ անդամակցութեամբ մութ անցեալ ունեցող արիւնկզակ «Փէտա-րիներու։ Այդ վոհմակին պատասխանատուներն էին կառավարական պաշտո-նատարներ, եւ անպատասխանատու՝ իթթիհատի կազմազը։

Ու զիրի կ'առնուեի ահաւոր հրահանգը որ հետզետէ կը հազորդուի զաւառական ամէն անկիւն։ Ամրոխավար քարոզները կը շարունակուին Զա-րաժողովներու կողմէ, իրենց կեղրոնատեղի ունենալով քաղաքներու անխու-սափելի «Քլիւադ»ները, նոյնիսկ մզկիթները։ Բնազրներ կը զրդուին եւ «ազ-շրոգուգ»ներ կը մտնեն նոյն դրօշին տակ։ Ազօթատեղիներու բակերուն մէջ, շուկան, տուներնին, սրճարանի անկիւններ, ամենուրե՛ք լսած են վերին զաւառ, առչակումը ձիհատին, այսինքն պարզումը Մարգարէին Ս. Դրօ-շին։ Որ կը տրամադրէր անպայման քալել անհաւատներուն, իմա՞ Հայ Քրիս-տոնեաններուն դէմ, ի հարկին հաւատափոխ կամ կենազրա ընելով զանոն։

Հայատեացներու այս ջուիրին զլխաւոր բարուրանքն էր, Հայոց վրայ ի դորձ զրուած խժդութեանց առթիւ, թէ Տաճկահայը նշկահած է կառա-վարութեան դէմ, եւ այս զրպարտութեան ապացոյց կը ծառայէր կարծեցեալ ապատամբութիւնը վանի, մինչդեռ տեղւոյն ժողովուրդը՝ կուսակալ ձէվ-տէթի սկսուած հարածանքին վերջ՝ դէպքերու բնական բերումով դիմած էր ինքնապաշտպանութեան, շմենելու համար պարզապէս։

Աւրիշ բարուրանք, նո՛յնքան փցուն ու մտացածին, թէ Ռուսիոյ դէմ գուպարող Օսմ. բանակին նահանջի դիմը վտանգի տակ էր Հայ «Քօմիթէ-ձիններէ եւ թէ երկրին բոլոր սահմաններուն վրայ յեղափոխական շարժում մը կար։ Եւ այս ամէնը (զարմանալի եւ անիմանալի՝ մտայնութիւն), տարի-ներէ հետէ հարստահարեալ իրաւագործ ժողովուրդի՝ մը կողմէ՝ որ նոյնիսկ շունէր բաւարար դէնք՝ վտանգի պահուն իր գոյութիւնը փրկելու համար։ Նկատելի զլխաւոր պարագայ մըն է մանաւանդ Սարը Գամիշի 1915 տարուայ Յունիվարեան պարտութիւնը, երբ Ռուբքը երկու բանակ կը կորսնցնէր հօն, ինչ որ պատճառ կըլլար որ ե՛ւս առաւել պրկուին արդէն լարուած տրամադ-րութիւնները։

ՊՈՂԻՄԻ ԱԲՍՈՐԴՆԵՐԸ

Ամէն բանէ առաջ, սեւ ծրագիրը յաջողապէս դրուի հանելու լաւուզոյն միջոց՝ բնաջնջումն էր Պօլասհայ մատառականաց, որպէսզի պատահական խլան խլառումներ տեղի շունենային բնու և Կեդրոնը Գաւառէն զատուէր միանդամ ընդմիջութ, որոյ՝ Անատոլուի Հեռաւոր անկիւններուն մէջ ապրող Հայութիւնը մնար անդլուխ և անառաջնորդ, գայիք փորձանքներու հանդէպ՝ ոչխարի համակերպութիւն ունենալով իրեն բաժին:

Այդպէս ալ եղաւ 11 / 24 Ապրիլ 1915ին :

Կիրակին կարմիր էր ըստ Հայկական օրացոյցի՝ այդ առաւոտը երր կը լուսնար : Այդ կարմիրը եղերականօրէն պիտի զուգորդուէր Հայ Ազգին ճակատագրին : Կանուխէն սարսափի մատնուած էր Պօլասհայ բնակչութիւնն ամբողջ : Շարաթ դիւերունէ, ամէն արուարձանի Հայութիւն զոհերու իր բաժինը տուած էր : Կէս դիշերանց, դրեթէ միեւնոյն ժամուն, իրենց տուներէն ժողվրւած էին եկեղեցականներ ու մատորականներ, զրագէտ, երեսփոխուն, բժիշկ, փաստարան, Հրապարակադիր, ուսուցիչ, ազգային գործիչ, նաև գանազան միասներու՝ կառավարութենէ վաերացեալ ներկայացուցիչներ, Համախումբ 270 հոգի՝ որոնք տարուեր էին նախ «Էմնիէթը ու մումիչ», Հոնկէ ալ կեդրոնական բանտ, ուր դիշեր մը միայն ի դիսպահոջ մնալէ վերջ՝ դարձեալ դիշերանց առաջնորդուեր էին Սիրքէճիի նաւամատոցը, յետոյ չողենաւոյ փոխազրուեր՝ Հայուար Փաշայի կայարանը : Հոն, մասնաւոր կառախումբ մը կ'սպասէր շոգիի վրայ :

Երկօրեայ ուղեւորութենէ մը վերջ, բոլորն ալ կ'իշեցուին Սինձանքէօյ՝ ուրէկ կառքերով և սատիկաններու Հսկողութեան տակ կը տարուին, 84 հոգին Այաշ, մնացեալներն ալ Գաղատիոյ ճամբռվ Զանդըրի : Բացի մէկ քանիներէ (որոնք յաշս կառավարութեան նուազ «Վտանգաւոր» նկատուելնուն՝ փոխադրուեցան այլուր, նաև անոնցմէ՝ որոնք աղդու և արագ դիմումներու շնորհիւ Հայրենազարձ բյրալու բախտաւորութիւնն ունեցան), մնացեալներուն վիճակուեցաւ մահէրուն ամենէն անդութներով վերջացնել կեանքերնին, լեռներու վրայ և ձորերու մէջ, անանուն և ամայի վայրեր, իրենց տարագրութենէն քանի մը ամիս յետոյ :

Գիրքիս բնոյթը չներելով մի առ մի կենսազրել այդ աշխարհական դուչերն իրենց նահատակութեան մանրամասնութիւններով, կը բաւականանանք իրենցմէ յիշաւարներուն յիշաւակութեամբ .— Գրագէտ-հրապարակադիր՝ Խաժակ, Ակնունի, Ռ. Զարդարեան, Տ. Քէլէկեան, Սիմանթօ, Վարուժան, Հրանդ, Ս. Բիւրատ, Ս. Մինասեան, Արտ. Յարութիւննեան, Բ. Շահպաղ, Լ. Լորենց, Փայլակ, Զէօկիւրեան եղբարք, Գ. Բարսեղեան, Բանաղող, Ե. Առզիկեան, Խոր. Տիրունի, Ա. Տորեան, Գ. Եսայեան, Մ. Թապագեան, Գ. Հեւրմիւզ, Գ. Տիրացուեան, Յ. Թերզեան, Պետիկ, Հ. Համբարձումեան, Շ. Քիսեան : Բժիշկ-գրազէտ՝ Ն. Տաղաւարեան, Ռ. Սեւակ, Կ. Փաշայիան : Բժիշկ՝ Ա. Միսքեան, Լ. Պարտիզաննեան : Փաստարան-գրազէտ՝ Գ. Զօհրապ, Յ. Շահրբիկեան, Ա. Գասպարեան, Ա. Տ. Մատթէոսեան : Փաստարան՝ Տ. Երկանեան, Մ. Գունադանեան, Գ. Արմունի, Պ. Դանիէլեան : Ազգ . ու կըր. գործիչ՝ Հ. Պօյանեան, Վարդգէս, Մարզպէտ, Յ. Ճանկիւլեան, Ե. Զավուշեան, Յ. Գմբէթեան, Շահպաղ, Ա. Բարսեղեան, Ա. Սուին, Յ. Բարսեղ-

հան, Ա. Խոստրէ ձեռան, Հրաչյակ, Ա. Շահէջն, Ն. Փափագեան, Ն. Զաքարեան, Թորգոն, Ա. Հայրիկեան, Տ. Աշխարունի, Արծրունի, Ա. Նորատունկեան, Մ. Հայկողն, Ե. Պէյաղեան, Գ. Հիւսեան, Վ. Արագեան, Լ. Ազապապեան, Ն. Շահնուր, Արքո, Վ. Քէհեանեան, Բ. Ֆէրուժան, Մ. Փիսունի, Տ. Պաղտիկեան: Ալեւտրական՝ Բոստոմ, Վ. Սամուէլօֆ, Կ. Բէյիսեան, Ա. Խոդիսկեան, Գ. Գարգանեան, Թ. Մենծիկեան, Ա. Ճամպազ, Օննիկեանք, Գ. Թէրճիմանեան, Լ. Շաշեան, Գ. Գարգանեան, Մ. Ստեփանեան, Գ. Չուշմանեան, Կ. Պէյիիքման եւըն. Եւըն: Դերասան՝ Ե. Շահէջն:

Ստորև կը տրահենք եկեղեցական դասուն պատկանողները, վերապետներն անջատելով վախճանողներէն:

Կոմիտաս Վրդ. Սպոնտնիան: — Մնած է 1869ին, Քէօթահիա. Նախնական կրթութիւնը ստացած Հօն եւ Պրուս: 1881ին կը զրկուի իջմիածին: Տեղույն Գէորգեան ձեմարանէն ուսումնաւարտ կ'ելլէ 1890ին եւ կը հետեւի մասնագիտական ուսումնաց՝ զորս կը լրացնէ 93ին ու նոյն տարին վարզապետ կը ձեռնադրուի Մկրտիչ Կաթողիկոսէ, ձեմարանի երաժշտական ուսուցիչ նշանակուելով: 96ին կը մեկնի Գեոլիին եւ Յ տարիին կը կատարելաւագործէ երաժշտական ուսումը: 1899ին զպրապետ կը կարգուի Մայր Աթոռոյ եւ Երաժշտ. ուսուցիչ ձեմարանի: Երկար տարիներ կը ըրջի Ռուսիա, Եւրոպա եւ Թուրքիա, ծանօթացնելով Հայ եկեղեցական եւ աշխարհիկ երաժշտութիւնը, դասախոսութիւններ ընելով եւ իր մարդած երկանու Երդշախումբերուն հետ փայլուն Համերգներ տալով: Ունի շարք մը տպեալ եւ անտիպ աշխատութիւններ եւ դիտական ուսումնասիրութիւններ:

Կոմիտաս վրդ. Հայ ծողովրդական երգերը քաղերով Հայաստանցիներու րերնէն՝ դաշնակած եւ վերակենդանացուցած է զանոնք եւրոպական մեթոսով: Այդ երգերուն և Համերգներուն ի լուր, Հայութիւնն ինքինքն աւելի Հայ զրաց, եւ ճանշցաւ թէ անոնց հեղինակը մէկն կը աղզային դիտակցութեան զարթումին ազգակներէն: Աղէտէն տարի մը առաջ Փարիզ կը դոնուէր, Երբ Հօն դումարուեցաւ «Երաժշտական Միջազդային Համաժողով»՝ որուն Հայ Ազգն ալ մասնակցեցաւ յանձին Կոմիտաս վրդ. ի որ կատարեց երկու դասախոսութիւն. 1. Հայ եկեղեցական հին Խազերը, 2. Հայ զիջուկ երաժշտութիւն: Նախադահուութանուցանուած լուրի Լալուայի խնդրանոր, անիկա պատրաստեց Հայ երաժշտական Տաղաչափութեան եւ Ամանակի կազմութեան վրայ ուսումնասիրութիւն մըն ալ, որ խոր հիացումով ունենալու դրուեցաւ օտարազգի վարպետներէ:

Ամերիկան դեսպան Մորկընթառուի բարեխօսութեամբ Հաղիւ կարելի եղաւ զինքը վերագրաբնիւ Զանդրըի իր արտորավայրէն: Բարեկամաց եւ աշակերտաներու տեսութիւնէն զրեթէ զուրկ, Կոմիտաս վրդ. պատերազմի ընթացքին ապրեցաւ Բերայի իր մենարանը, պարագելով իր մասնագիտութեամբ, ասանց կտրենալու սակայն միտքէն վանել կրկնի աքսորուելու մրցաւանջը որ հուսկ ուրեմն ընկճեց զինք: Աելագար եւ թշուառ վիճակի մէջ մնաց Շիշլիի Լա-Փէ Հիւանդանոցը, մինչեւ որ Համակիրներ Զինադաղարէն յևառ փոխադրեցին զինք Փարիզ: Խնամածու բժիշկներ ափսո՞ս որ թերահաւատ են զեռ իր ապագինման մասին: Այսպէ՞ս ահա տապալեցաւ Հայ երաժրշտութեան վերակենդանացուցիչ՝ այս հոյակապ վարպետը Թուրք բոնակալութեան սեւ թաթերուն տակ:

Գրիգորիս Ռ. Վլդ. Պալավեան. — Են. 1878ին Եւղոկիա, աշխարհական անուամբ. Գրիգոր : Վեց տարեկանին Պօլիս դալով՝ նիս. կրթութիւնը կ'ստանաւ, թաղային դպրոցներու մէջ. 86ին կը մտնէ Կարնոյ Սանասարեանը, չըրջանաւարտ և լեկով հոնիկ 94ին : կը մեկնի Գերմանիա, արհեստագիտական Technikumներու մէջ հետեւելով մեքենագիտութեան եւ ելեկտրագիտութեան : իր Հայկ. Կոտորածները կ'սկսէին, կ'ուխոտէ նուիրուիլ աղղին, մանելով կուսակրօն և կեղեցականութեան մէջ, իր խոհեմազոյն միջոց՝ Հայրածանքէ զերծ մնայու(:) : կը գառնայ Պօլիս եւ կը քաշուի Արմաշու Դպրեվանքը 1899 Սկսածասին, սարկաւագ ձեռնազրուելով Դուրեան Ա. է և ստանձնելով դերմաներէնի դասաւանդութիւնը : 905ին վարդապետ կը ձեռնազրուի նոյն վանահայրէն եւ պահ մը քարոզչութիւնը կ'ընէ Գուղկունարդի : կը կոչուի Պիլէ-ճերի, տարի մը ետք այ Գասթէմօնիի առաջնորդական տեղապահութեան, մինչեւ անձնական քարտուղարութեան պաշտօնը Մազաքիա Ա. Պատրիարքի ժոմ : Կաթողիկոսական ընտրութեանց առթիւ իր պատգամաւոր կը մեկնի իջմիածին, ոյժ տարով իզմիրեան Ա.ի քանտիտայրութեան, ապա միասին կը մէկնի Ռուսիա, «Բիւլանդիոն»ի մէջ նկարագրելով Հայրապետական այդ ուղևորութիւնը «Հիւսիսային Ուղեւոր» եւ «Հրայր» ծածկանուներով : 910ին կը զրկուի Տրապիզոն կուսակցական կոխւներ Հարթելու Համար, այնուհետեւ Կարին՝ Սանասարեանը Սեբաստիա փոխադրելու : Ազգ. Երեսփոխան, անդամ Կրօն. Փողովի, Դպրեվանուց խնամակալութեան եւ իզմիրեանց գրրական Յանձնաժողովի. վարած է նաև ազգ. զրադարանի մատենադարան նագետի պաշտօնը : Պալքանեան պատերազմին երր Հայկ. Հարցն արծարծւելու վրայ էր Պատրիարքարանի մէջ, ընդհանուր քարտուղար կը կարգուի կազմուած «Ապահովութեան Յանձնաժողով»ին, մանաւանդ այդ պաշտօնավր փուշ մը գառնալով կառաւարութեան աչքին : 913ին կը մեկնի Պելլին՝ Համարանական ուսումը կատարելագործելու, երր Համաշխարհիկ պատերազմի կը ծագի եւ կ'ստիպուի Պօլիս գառնալ :

Աքորուած է Զանդրըրի եւ Հոգեւորապէս մխիթարած Հէք Վարույանն ու Սեւակը, որոնք «Հոգու անմահութեան» վրայ ճառել կը խնդրէին իրմէ՝ վախճաննին նախատեսելով : Ամիսներ հոն կղզիացեալ ապրելէ վերջ՝ ընիկ ամրող Հայութեան հետ ճամբայ հանուած է դէպի Տէր-Զօր, նոյն կարաւանին խառնուած՝ վատարանդի շրջելով Զօրում, Եօզատ, Կեսարիա, Հանձն, Կարս Փաղար, Օսմանիէ եւ Խարաչիէ, յաճախ մահը դիմագրաւելով, մինչեւ իր փախտաստր, սքեմ ու փակեղ մէկդի թողած (այս վերջինն Ալիս դեռ նետած ի Զօրում), Ամանոսի կողմերէն դէպի Պէլէմէտիկ՝ ուր պաշտօնի կոչուած է Անգանթալ ապա Պ. Գրիգորեան ծածկանուներով եւ ուրիէ զիշերանց խոյս տուած է կրկին, հետապնդումի մը հետեւանօք : Բաւական առեն Առանա՝ Տքթ. Վարդապետեանի տունը ծուարած ապրելէ վերջ, յաջողած է գերման ապայի տարագով Պօլիս մտնել պատերազմը գեռ չաւարտած, այնուհետեւ անցնիլ Փարիզ եւ իր անձնական տապարանը հիմնել հոն, վարելով «Այդ» շարաթաթերթի խմբագրութիւնը : — Երկերը. «Անիի Աւերակները» տառած, եւ «Հայ Գողգոթա» որ Ազէափ տարիներուն նկարագրականն է 409 էջ՝ ի մօսոյ լոյս ընծայելի : Այժմ Մանչեսթըրը :

Յովիան Ռ. Վլդ. Կարապետեան. — Են. 22 Յնս. 1888ին Պրուս, որդի՝ Աւետարանական Հայոց հովիւ Պատ. Տիգրան-Ղաղարոս Կարապետեանի,

աշխարհական անուամբ ներսէ ս-Յովհաննէս : Նին . կրթութիւնը կ'ստանայ անդ և Պարտիզակ : 1905ին Ռ. Գոլէճ մտնելով՝ օ տարի վերջ ընթացաւարտ կ'ըլլայ . յետոյ կ'ուղեւորի Ամերիկա , ուսումը կատարելագործելու : Տարի մը Հարթֆորտի , Երկու տարի ալ «Եռունիքն» (Ն. Եօրք) սատուածարմնական հեմարաններուն կ'աշակերտէ և վերջնէն Բ. Շ. Վկայականը կ'ստանայ , նաև Գոլօմպիս համալսարանի մէջ մասնաւոր դասընթացքի հետեւելով՝ պրսակաւոր կ'ելլէ Ա. Ա. միայականով : Նոյն միջոցին կը վարէ քարտուղարութիւնը Հայլ . Միութեան Կեդրոնական մարմնոյն : Այսուհետեւ ազդին ծառայելու հուանդովը բորբոքուն , կ'ուխտէ կուսակրօն մնալ և 1914ի գարնան նոր Աշխարհէն կը հեռանայ դէպ Այրարատ : Յունիս 16ին վարդապէտ կը ձեռնազրուի Բագարատ Եսպ . Վարդապարեանէ յիշմիածին՝ ուրիէ Պօլիս անցնելով , նոյն տարւոյ Օդոստ . 27ին քարոզիչ կը կարդուի Կէտիկ-Փաշալի , միաժամանակ ստանձնելով Ս. Պատրիարք Հօր անձնական քարտուղարութիւնը :

Երիտասարդ , աշխոյժ , ուսումնական , օժտուած բեմբասացի կարողութեամբ (աւելցուցէք Պատրիարքարանի շրջանակին մէջ գտնուողի իր հանգամանքն ալ) , ուստի բնական էր որ զինքն ալ նետէին Հայ մտաւորական-ներու աքսորախումբին մէջ : Աւելի քան եօթ ամիս՝ նժդէնի գժնդակ կեսանք մը կը բոլորէ Զանզըրիի մէջ , աշխարհական ա'յնքան ազգակիցներու նման , և Գրիգորիո վարդապէտի հետ կը ջանայ կորով ներշնչել բոլորին , ստրափի այդ անհոռոանափի օրերուն , Երբ օրը կը լուսնար՝ «Քարիշն հետը շրերելով և իրենց շարքերէն շատեր կը բռնէին Անծանօթի ճամբան : — Բախտակից Ֆէրիքէօյի Տ. Վարդանի , վաստարան Գ. Զերազի և զրագէտ ուսուցիչ Մ. Շամտաննեանի , որոնք 1915ի մմեռնամուստին հեռացան Զանզըրիէ և հաստատուեցան Ուշադ , մինչեւ Զինադադարի կնքում հոն անցունելով նժդէնի Յ սև տարիներ , և որոնց հետ Յովհան վարդապէտ Հայրենադարձ Եղաւ , արժանանալով վառաւոր ընդունելութեան մը՝ իր թաղին ժողովուրդն : Քարոզիչ Կէտիկ-Փաշալի և Պալաթու , անդամ Կրօն . Ժողովի , 20 Ցլու . 1919էն մինչեւ 5 Օդոստ . 1920 առաջն . տեղապահ Իդրիք , ծայրագնութեան աստիճան ստացած Զաւէն Ս. Պատրիարքէ : 8 Ցնվ . 1921ին կը մեկնի Ամերիկա . այժմ հովիւ Ն. Եօրքի Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ : Իր տեսլականն է Հայաստ . Եկեղեցւոյ ամենակենսունակ մէկ պէտքը լրացնել — զարդացեալ և ժամանակին ոգւոյն համաձայն պատրաստուած պաշտօնէութիւն մը հասցընել , որուն համար ուխտած է աշխատիլ :

(Ծար. 1)